

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ՄԽԻԹԱՐԵԱՆՅ ԵՐԱԶԱՅԱՅ ՄԵԿ ԿԱՐՇԵԱՅՅ ՔԵՆԱՌԻԹԻՒՆ.

Անապերճն. Հնյըր սուրբ, անցեալ 1862 տարւային Բազմավիպին առաջին յօդուածը նոր կարդացի, քանի մը խօսքերը լաւ չհասկըցայ. եթէ բարեհածիք անոնց մեկնութիւնը տալ՝ մեծ շնորհք կընէք ինծի:

Վարդապետն. Կերեւի թէ Հ. Ղեւոնդ Ալիշանեան վարդապետին յօդուածոյն վրայ է խօսքի:

Աշ. Այս. եւ որովհետեւ այժմու Բազմավիպին մէջ ազգային յօդուածները այն վարդապետին գրածներն են, սիրով կկարդամ, թէպէտ եւ շատ անգամ չեմ կրնար պարզ հասկընալ:

Վ. Իրաւունք ունիս թէ սիրով կարդալու այն յօդուածները, եւ թէ դանդաս ընելու որ դիւրաւ չես հասկընար անոնց ամէն խօսքերն ու իմաստները:

Աշ. Զհասկընալուս պատճառն ինչ է արգեօք:

Վ. Հ. Ղեւոնդին գրուածոց ընդհանուր ոձն է: — Տարակոյս չկայ որ այն անձը ազգային հին պատմութեան եւ յիշատակարաններու, եւս եւ Հայաստանի հին աշխարհագրութեանը լաւ հմտութիւն ունի, եւ կարելի է նորա գրուածքներէն օդտակար տեղեկութիւններ առնուլ այս բաներուս կազմանէ. ուստի եւ բնական է որ ազգային հնութեանց սէր ունեցողը սիրով կարդայ այն գրուածքները: Բաց յայնմանէ շատ տեղ բանաստեղծական իսկաշխա (۱) բացարութիւններ ունի որ կարդացողին աչքին անպատճառ կզարնեն. երբեմն կզուարձացընեն զինքը եւ երբեմն ծիծաղը կշարժեն՝ իրենց տղայական՝ չըսեմ իմաստակական մտածմունքներովը: Խոկ նորա թէ արձակ եւ թէ ուսանաւոր գրուածքներուն մթութեանը եւ խրթնութեանը գըլխաւոր պատճառ այն կերեւի՝ որ նախ շատ մտածութիւնները խառնաշփոթեն, թոշ եւ բռչ, աներեւոյթ եւ անպատճառատ. եւ երկ-

րորդ՝ անոր հետեւանք՝ գրուածքին ոձն եւս, թէ գրաբառին եւ թէ աշխարհաբառին, խորտուբորտ, նորահնար, խրթին մթին եւ գժուարիմաց. այնպէս որ նորա շարադրութիւնները կարդացողը՝ կուպառա քարտութիւններն ու գժուարիմաց բառերը՝ եթէ չնուզեր ակուաները կոտրանել: — Բայց այդ առ այժմ թողումք. որո՞նք են տեսնեմ այն յօդուածին խօսքերն որ չես կրցած հասկընալ:

Աշ. Մէկը այս խօսքն է որ ահա օրինակեր եմ. «Եռյն ատեն լատին վարդապետք եւ նոր և միանձունք գարձեալ սկսին յաձախնել իշայս, և եւ Հայք կրեան ընդհանրական եկեղեցւոյ սեր և միաբան ըլլարով ինաւասն պահել յրենց ազգային շեզուն, ծկսն եւ օրենքներն: Այս բանս աւելի «Հաստատ եւ պայծառ կուհուչակէ մի դարուն և սկիզբը Սեբաստացի քաջահաւատ վարդապետ մը, Մխիթար, միաբանակեցաց ընկեր և բութեամբը, զոր հաստատէ ազգին 500 և տարութնէ վեր ծանօթ, դաշնակից եւ վաճառակից Վենետիկոյ սահմանաց մէջ. ճըշ և մարտութիւն կրօնական, կրթութիւն բանական կամ ուսմունք, եւ ոգի ազգային, և այս ընկերութեաննպատակն կուճանաչուին, և պատուին, պատլաբերեն: » Արգեօք ինչ ըսել կուզէ այս խօսքով թէ «Հայք կրնան ընդհանրական եկեղեցւոյ սերտ միաբան ըլլարով և իշաւատ, պահել իրենց ազգային շեզուն, և ծէսն եւ օրէնքներն»:

Վ. Այդ բանը ոչ միայն Հ. Ղեւոնդին, այլ եւ ընդհանրապէս ամէն Մխիթարեանց մէկ երազն է, զոր շատ անգամ տեսեր են, եւ քանի մը անգամ արթըննալէն ետքն ալ գեռ կտեսնեն ու կզուարձանան, թէպէտ եւ իրենք եւս՝ գոնէ ամէնքը՝ չեն հաւատար. այսինքն իբր թէ կարելի բան է որ Հայերը նոովիմեական կամ կարողի եւ պապական դառնալով եւս՝ յրենց ազգուրիւնը անլորուս եւ անքերի պանպանեն. կամ որ նոյն է, կարելի բան է որ Հայերը յրենց ազգային շեզուն, ազգային ծկսն եւ ազգային օրենքները անկորուս եւ անքերի պաներով եւս կարողի լինին: Ասոր մեք երազ կրսեմք եւ երազայոյս կարծիք,

(۱) Երեն ննարած բարզմանուրիւնն է այս խսկառիս բառը՝ եւրոպական original բառին, և զէշ չէ. բայց կարևոք է բառ տեղայուն բարզմանել նաև այլանդակ, անձերեր, նորանշան, ծիծաղաշարժ և այլն:

վասն զի մեք ալ տեսեր եմք առենով, եւ արթը ընցածնուս պէս հասկրցեր եմք թէ «եւ ահա երազ էր». եւ իրօք անկարելի բան է ու եղջերուաքաղ: Անկարելի բան է կրսեմք՝ կաթոլիկութեան հետ սերա միաբան լինել իհաւասոյս, եւ միանդամայն հայկական աղդութիւնը՝ մանաւանդ աղդային եկեղեցական ծէսերն ու արարողութիւնները անկորուստ եւ անխառն պահպանել:

Աշ. Բայց, Հայր սուրբ, կարողիկուրիւնը հաւաք կամ գաւանութիւն լինելով՝ ըստ ինքեան պէտք էր որ հակառակ լինէր աղդութեան եւ աղդային ոգւոյ:

Վ. Եթէ կարողիկուրիւն ըսելով չհասկըցուէր պապականուրիւն, այլ պարզապէս՝ ըստ բոն եւ նախնական նշանակութեան այդ յունական բառին՝ հաւատք կամ գաւանութիւն ընդհանրական եկեղեցւոյն Քրիստոսի, իհարկէ ինչու հակառակ պիտի լինէր աղդութեան եւ աղդային ոգւոյ: Դու ալ գիտես որ Քրիստոսի սուրբ եկեղեցին անոր համար ալ կարողիկ այսինքն ընդհանրական ըստւած է որ ամէն աղդէ մարդիկ կրնան մէջը գըտնուիլ: առանց իրենց աղդութիւնը կորսընելու: Բայց որովհեանեւ այժմ սովորութիւն եղած է կարողիկուրիւն խօսքով՝ հասկընալ պապականուրիւն, հոռվիմեականուրիւն, լատինացւոց եկեղեցւոյ գլուխյն՝ այսինքն պապին՝ կորորէն հապատակութիւն, — ինչպէս որ կհասկընայ նաեւ չ. Դեւնդը, եւ ընդ նմա իւր Մխիթարեան լինկերակիցներուն միաբանութիւնը, — անոր համար այս տեսակ կաթոլիկութիւնը բոլորովին խափանիչ է աղդային ոգւոյ, եւ մանաւանդ որ եւ իցէ արեւելեան աղդութեան: Ուստի եւ այդպիսի մեղմեխի խօսքերը ուրիշ բան չեն՝ բայց եթէ մէկ մէկ խայծ (եկմ) զոր տեսնով լատին կրօնաւորք, եւ այժմ Մխիթարեանք, իրենց կարթին (օրային) ծայրը կանցընեն, որպէս զի մեք պարզամիտ ժողովուրդները բռնեն բռնեն ու պապին ուռկանը ձգեն:

Աշ. Կաթոլիկութիւնը արգեօք աւելի ինչ պատճառաւ կամ ինչ կողմանէ հակառակ կելնէ աղդային ոգւոյ եւ աղդութեան:

Վ. Հոռվիմայ պապերուն երիշյան պէտրեանը պատճառաւ, — ինչպէս որ նա ինքն չ. Դեւնդը այդ նորահնար խիստիս բառով կանուանէ պապական իշխանութիւնը գոյն հատուածին մէջ: Վասն զի ինչ է պապերուն մի միայն ջանքը, եթէ ոչ այս՝ որ հոգեւոր եւ մարմնաւոր իշխանութեամբ բոլոր աշ-

խարհիս ախրապետեն, ամէն մէկ աղդի ճակատը պապական կնիքը կոխեն, եւ ամէն տեսակ աղդութիւն աշխարհիս երեսէն վերցընելով՝ կաթոլիկութիւնը կամ պապականութիւնը աղդութեան տեղ անցընեն, ինչպէս որ շատ աղդէկ յայտնի է ամենուն, եւս եւ Մխիթարեանց:

Աշ. Եւ միթէ դաւանանքով մէկ՝ եւ աղդութեամբ տարբէր լինելն ըստ ինքեան անկարելի բան է:

Վ. Ըստ ինքեան անկարելի չէ, եւ անով է որ արեւելեան եկեղեցեաց մէջ գանուող քրիստոնեաները գարերով մնացեր են նոյն գաւանանքի մէջ՝ առանց իրենց աղդութիւնը կարսընելու. բայց բաղմագարեան փորձը կցուցընէ որ այդ բանը եթէ ուրիշ աղդաց համար գծուարին է, յատկապէս մեր Հայոց աղդին համար անկարելի եղեր է մինչեւ ցայդմ, եւ այսուհետեւ ալ անկարելի պիտի լինի՝ քանի որ Հոռվիմայ եկեղեցին իրեն տիրապետական հոգին մէկդի չդներ: Ինչչէն է որ մինչեւ ցայդմ մեր աղդէն պապական գարծողները հայ ըստելին կխորշին ու կամընան, եւ երբ Հարցուին թէ ինչ աղդէն էս՝ «կարողիկ եմ» կըսեն: Հազար թող Հառկըցընէ անոր Մխիթարեանը կամ ով ոք եւ իցէ՝ թէ այլ է հայութիւնը եւ այլ է կարողիկուրիւնը, եւ թէ պէտք է որ կարենայ մէկը հայ լինել առանց կարողիկ լինելու, ինչպէս նաեւ կարողիկ լինել առանց հայ լինելու. — որո՞ւ կըսես:

Բայց ինչ հեռու երթամք. ահա նոյն իսկ վենետիկցի Մխիթարեանք, նոյն իսկ իրենց վանքին մէջ, իրարու հետ անդամ խօսած ատեննին, սովորութիւն ըրած են իրենց համար ու իրենց կաթոլիկ ժողովրդոցը համար ըսել ուղղափառ, մեր ուղղափառները (որ իբր թէ կարողիկ բառին նշանակութիւնն ունի). իսկ մեզի եւ մերոնց համար կըսեն Հայերը Հայոց վարդապետները, Հայոց պատրիարքը, Հայոց եկեղեցիները. եւ թէ՝ այս ինչ մարգը ուղղափառութիւնը ուրացաւ՝ հայ եղաւ, հայութենէն գարձաւ ուղղափառ եղաւ, եւ այն: Քանի մը տարի հազիւ կար որ ըսկեր էին իբր թէ կակզընելիրենց այս կերպ այլանդակ բացարութիւներն ու ըսել մեզի համար՝ մեկալ Հայերը, եւ իրենց համար՝ ուղղափառ Հայեր. բայց եօթը ութը տարի մը կայ որ — գուցէ Հոռվիմայ փրոփականայէն ստիպուած — գարձաւ սկսեր են իրենց առաջին ստիպութիւնը ձեռք տունուլ, եւ ի-

բենց կրօնակից վեհնացի Միսիթարեանց հետեւիլ, որք առանց հերձուածող կամ չարպառ ածականներուն՝ Հայոց անունը բերան չեն առնուր, եւ առանց մեր ուղարփառները ըսելու կաթոլիկներուն անունը չեն տար:

Ա. Արդեօք կաթոլիկութիւնը այդպէս խափանիչ է նաեւ եւրոպացի ժողովրդոց ազգային ոգւոյն:

Վ. Այս, բայց ոչ ամենեցուն եւ ոչ ամէն տեղ: Եւ ասոր պատճառը յայսնի է: Նախ՝ Եւրոպացիք վարժած են լաւ զանազաննելու կրօնն ու ազգութիւնը. ուստի երբ հարցընես — օրինակի համար — Գաղղիացիի մը՝ թէ ինչ ազգէ ես, չըսեր թէ կարողիկ եմ, չըսեր թէ կարողինական եմ, այլ Գաղղիացի եմ կըսէ: Հարցուր Գերմանացիին. չըսեր թէ լուտերական եմ, կամ թէ կաթոլիկ եմ, այլ թէ Գերմանացի եմ: Անգղիացոյն հարցուր, Անգղիացի եմ կըսէ, եւ մինչեւ որ չհամարձակիս հարցընելու թէ ինչ հաւատքէ է՝ չըսեր թէ անդիման եմ, կամ մերոշիսր եմ, կամ յունիշը կամ կարողիկ եմ եւ այն: Խոկ արեւելեան ժողովրդոց մէջ քանի հարիւր տարի է, եւ աւելի մահմէտական տէրութեանց զօրանալին վերջը, սովորութիւն եղած է ազգութիւնն ու կրօնը կամ դաւանանքը իրարու հետ խառնել, մանաւանդ թէ մէկուն ինչ ազգէ լինելը միայն դաւանանքէն հասկընալ: Ինչպէս ահա կրօնական մէկ անունով միւսիման կըսուին Արաբացին, Պարսիկը, Թուրքը, Օսմանցին, Քիւրուր, Թիւքրմէնը, Թաթարը, եւ այն. կարողիկ կըսուին յարեւելս հայեր, ասորիներ, Հոռոմներ, Մարոնիներ, Քիլտանիներ, եւ այն. հոռոմ կըսուին յայներ, ասորիներ, հայհոռոմներ, եւ այն. եւ օսմանեան տէրութիւնը միլլէր՝ այսինքն ազգ անունը կուտայ այն ամենայն ժողովրդեան որ այս կամ այն հաւատքին տէր է. ուրիշ ազգութիւն չնահնչար:

Երկրորդ, Եւրոպացի ազգերուն մեծ մասը մէկ մէկ զօրաւոր տէրութիւններ լինելով՝ գուցէ կրօնան միաբան լինել իհաւատոյս չոռվմայ եկեղեցւոյն հետ, եւ միանդամայն պահել իրենց ազգային ոգին, ազգային ծէնն ու օրէնքները, ոչինչ համարելով պապին երկիխան պետութիւնը: Բայց Հայք Երբ կըրցեր են այդ քաջութիւնն ունենալ որ այսուհետեւ կարենան. եւ միթէ հարիւր վաթուն տարուան փորձը չսովորեցնեց Միսիթարեանց թէ այս իրենց կաթոլիկը երազ է եւ երազայնոյն ցնորք:

Ա. Բայց, Հայր սուրբ, մէկն ըստ ինձի թէ Բազմավիպին այն խօսքը կարելի է ուղիղ հասկընալ այս մտքով որ Հայոց իրենց ձեռին է՝ հռովմէական լինելով եւս անկորուստ եւ անխառն պահէլ ոչ միայն իրենց ազգային լեզուն, այլ եւ իրենց եկեղեցական ծէսերն ու արարութելինները:

Վ. Այս, ասոր նման խօսք մը կարող եմք եւ մեք ըսել՝ առանց վախնալու որ եւազսես ըսուելու արժանի դատուիմք. բայց ինչպէս. — Երբոր այսպէս ըսեմք. «Պէտք էր որ Հայոց իրենց ձեռին լիներ անխառն եւս անկորուստ պահէլ իրենց ազգային ծէսերը, ազգային օրէնքները, լեզուն, ոգին, նաեւ ընդհանրական եկեղեցւոյ հետ սերտ միաբան լինելով իհաւատոյս. բայց ասոր համար պէտք էր որ ընդհանրական եկեղեցին եւս աղաս լինէր պապական երկիխան տիրապետութենէն եւ ամէն տեսակ միապետական բռնագատութենէ իհաւատոյս»: Խոկ Հ. Ղեւոնդին միաքը միթէ այս է. ոչ ընտա, ինչպէս որ յայտնի է նորա նախընթաց եւ հետեւորդ խօսքերէն. Հապա այս՝ թէ «Հայք կոյր ըզ-«կուրայն հպատակելով եւս պապին՝ իրենց «Կաթուղիկոսովն ու Պատրիարքներովը, կամ «թէ ասոնցմէ բոլորովին գլուխ քաշած՝ Հը-«ուովմայ պապին ու փրոփականային ամէն «մէկ վճիռներուն ու հրամաններուն հնա-«զանդելով՝ կրնան իրենց ազգային ծէսերն «ու սովորութիւնները պահէլ, որով եւ ի-«րենց ազգութեանը մէջ մնալ»:

Եթէ այդպէս է, — որպէս եւ է խոկ, — իրաւունք չունիմք արգեօք հարցընելու Հ. Ղեւոնդին թէ — ուրիշ տեղերու կաթոլիկ Հայերը թողումք, — ինչու նոյն խոկ Միսիթարեանք՝ որ այս տարիներս բազմասարագիր յայտարարութիւններով եւ ուրիշ շատ կերպերով յայտնի ըրին թէ սերտ միաբան են չոռվմայ փրոփականային հետ, ինչու կըսեմ իրենք իրենց ազգային ծէսերուն մեծ մասը չեն պահեր:

Ա. Ինչ կըսէք, Հայր սուրբ, միթէ Միսիթարեանք Հայաստանեայց եկեղեցւոյ ամէն ծէսերն ալ անկորուստ եւ անխառն չեն պահէր:

Վ. Ամէնը, ոչ. մեր ծէսերուն մէկ մասը միայն կպահէն, այն եւս գրեթէ այն կերպով՝ ինչ կերպով որ մեր ժամանակը շատ Հայեր իրենց պահքը կպահէն . . .

Ա. Ուրեմն փուանկական ծէսեր կխառնեն եկեղեցական արարութեանց մէջ:

Վ. Այս, եւ խիստ շատ, թէպէտ եւ ոչ
այնչափ՝ որքան որ խառնած ու խառնակած
են իզմիրու Զահկեցիները, Պօլսոյ հռովմէա-
կանները, Լեհաստանի եւ Խրիմու կաթոլիկ-
ները, Աժտէրխանի եւ Թիֆլիսու փուանկնե-
րը, Լիբանանու կրօնաւորները եւ Վեննայի
Մխիթարեանները:

Աշ. Ասացէք խնդրեմ, Հայր սուրբ, թէ
գլխաւորապէս մեր որ ծէսերը փոփոխեր են
Մխիթարեանք:

Վ. Ո՞ր մէկն ըսեմ, եղբայր. — առ այժմ
մէկքանին միայն յիշատակեմ՝ որքան որ այս
վայրկենիս միաքս կուգան աչքով տեսածնե-
րէս. Բայց այժմէն գիտցիր որ միտքս այն
փոփօխութիւններուն պատճառներն ու հե-
տեւանքները քննել չէ. այն ուրիշ ատենի
խնդիր է. այլ միայն ցուցընել կուզեմ թէ
Մխիթարեանք չեն կրնար ըսել ճշմարտու-
թեամբ՝ ինչպէս որ ԿՊԱԲԾԻՆ ՍՏՈՒԹԵԱՄԲ՝
թէ իրենք պազային ծկուրը կամիեն:

Սուրբ պատարագի արարողութիւններէն
սկսիմք, որ եկեղեցական ծէսերուն գլխաւոր-
ները կհամարուին ամենայն ազգաց մէջ:

Թիւ պատարագ կմտառւցանեն, որ հան-
դիսաւոր պատարագին համառօտածն է:

Մի եւ նոյն ժամանակին մէկ եկեղեցւոյ
այլ եւ այլ խորաններուն վրայ զատ զատ քա-
հանայք մէկ մէկ սպասաւորով պատարագ
կմտառւցանեն:

Մի եւ նոյն սեղանին վրայ մէկ օրուան մէջ
հինգ՝ վեց պատարագ կընեն հետզհետէ:

Աղուհացից ամէն օրերն եւս պատարագ
կմտառւցանեն:

Ամէն քահանայից վրայ պարտք դրած են
որ ամէն օր պատարագ մատուցանեն:

Պատարագի նշխարը լատինացւոց նշխա-
րին ձեւովն ու բարակութեամբը եւ խմո-
րովը կընեն:

Մատը, այսինքն ժողովրդեան բաժնուելու
նշխարն եւս լատինացւոց նշխարին նման
բան մը կընեն:

Նշխարը թարմ չեն հաներ իսեզան, այլ
ամսով պահածն ալ կդործածեն պատարագի:

Ժողովրդեան տրուելու ճաշակը քահանայ-
ին նշխարէն չեն ըներ, այլ ըստ լատինա-
ցւոց մանր մասնիկներ կորբագործեն եւ զա-
նանք կուտան ամէն հազորդուողին զատ զատ,
առանց սուրբ արեան մէջ թաթախելու:

Բաժակին մէջ ջուր կխառնեն:

Հաւատամքին մէջ սուրբ Լուսաւորչին դը-
րած բացատրութիւնը, «Այսինքն յեռքեն Հօր»:

Պուրս կձգեն, եւ տեղը կաւելցընեն այս խօս-
քը, «Նախ յան զամենայն յաւիտեան»:

Հաւատամքին մէջ «Նոյն ինըն իրնուրենէկ
Հօր» ըսելու տեղը կըսեն, «Նոյն ինըն համա-
զոյակից Հօր»:

Հաւատամքին մէջ Հոգևոյն սրբոյ համար
կաւելցընեն այս խօսքը, «Որ իշօրէ եւ յմրդոյ
ըլիսի»:

Պատարագի ատեն հողաբափ չհագնելով,
այլ կօշիկ կամ մուծակ, վերաբերութենէն
առաջ չեն հաներ ոտքերէն:

Վերաբերութեան ատեն դպիները չեն
չոքիր:

Ողջունի երգին մէջ «Քրիստոս իմէջ մեր
յայտնեցաւ, Որ Էնն Սատուած աստ բազմեցաւ»
ըսելու տեղը՝ կըսեն, «Քրիստոս իմէջ մեր
յայտնեցի, Որ Էնն Սատուած աստ բազմեցի»:

Նոյն երգին մէջէն այս երկու տողս դուրս
կձգեն. «Եկեղեցիս մի անձն եղեւ, Համբայ-
րը յօդ լըրման տուաւ»:

Առել կերկիչէն անմիջապէս առաջ եղած քա-
հանայական աղօթքին այս խօսքը «Առեալ
զհացն» եւ այլն, կփոխեն. «Եւ յարայազործ
ձեռու իւր» ըսելու տեղը՝ կըսեն, «Եւ խպա-
տուական ձեռու իւր»:

Արդի Աստուծոյ երգին ժամանակը քահա-
նային ըսելու աղօթքին այն նշանաւոր եւ
խորհրդաւոր խօսքը, «Որով զհացս օրհնեալ
մարմին ճշմարտապէս արացես», կփոխեն ու
տեղը կըսեն արաւեր:

Քահանային յիշատակութեանց աղօթքին
մէջէն դուրս կձգեն այս խօսքերս, «զնախա-
նաւս, զնայրապէս, զմարզարէս, զառափեալս, լզ-
վկայեալս»:

Պատարագին մէջ սրբազան Կաթուղիկո-
սին անունը յիշատակելու տեղը՝ կըսեն, «Եւս
առաւել զսրբազան պապն մեր զոէր Պիոս
Շորհնեցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ
վարդապետութեամբ»: — Նոյնպէս պապին
անունը կյիշեն Ասացուին մէջ, եւ ան-
դաստան օրհնելու ատեն կըսեն, «Արեւմը-
տեան կողմն աշխարհիս, վեհապետուրին սր-
բազանի պապին Պիոսի, եւ թագաւորութիւն
քրիստոնէից»:

Սրբագործեալ նշխարը չեն թաթախեր
սուրբ արեան մէջ, եւ յետոյ չորս մաս չեն
բաժներ:

Պատարագի ատեն ժամանակ ժամանակ
ձեռքի զանգակ կզարնեն ըստ լատինացւոց:

Հատ մը ուրիշ փռանկական մանր արա-
բողութիւններ, եղանակներ եւ շարժմունք-

ներ կիսառնեն պատարագի հանդիսին մէջ
որ այս աել յիշատակելը երկար կլինէր:

Գրիգորեան տամարն ընդունած լինելով,
եւ ոչ խոկ իրենց տպագրած օրացուցին ու
տօնացուցին կարգերուն կհետեւին, այլ բո-
լորովին լատինացւոց:

Գրիգոր տէրունական տօները լատի-
նացւոց հետ կոսնեն:

Քլիսաւորապէս Ծնունդը կտօնեն դեկտեմ-
բերի 25-ին, եւ միայն Յայտնութիւնը յու-
նուարի 6-ին. որով եւ այն միջոցի պահքը
լուծելին զատ՝ ժամերգութեան ու տօնացու-
ցի կարգը տակնուվրայ կընեն: Տեառնընդա-
ռաջը կոսնեն փետրուարի 2-ին, եւ Աւետու-
մը մարտի 25-ին:

Անուան Յիսուսի տօն կիսատարեն կաղան-
դին օրը:

Աստուածածնայ անուան տօն կիսատարեն:

Սրաին Յիսուսի տօն կիսատարեն:

Վարդարանի տօն կիսատարեն:

Մարմնոյ եւ արեան տօն կիսատարեն ընդ-
լատինացւոց:

Մայիս ամոյ ջերմեռանդութիւն կընեն
ըստ լատինացւոց:

Վարդարան անուանեալ աղօթքը կըսեն՝ լա-
տինէ թարգմանած. նմանապէս Պատի կուսի
եւ Պատի Քրիստոսի ըստած ջերմեռանդու-
թիւները կընեն՝ համարիչ (րեզպէհ) գար-
ձնելով. եւ համարիչը մետալներով խաչե-
րով զարդարած՝ գոտիներնէն կախած կըս-
են՝ ըստ լատին կրօնաւորաց:

Գրուխնին վեղար չեն գներ, այլ կնդուղը
փիլսնին վրայ կից կարուած լինելով՝ ուսե-
րուն վրայ կախ կձգեն ըստ լատինացւոց:
Բաց յայնանէ, վեղար դրա բայը կդործա-
ծեն՝ երբ ուղեն ըսել վարդապետի մը հա-
մար թէ կարոյիկորինը զգեց ու հայ (կամ՝ ի-
րենց մոքապը՝ ներեսիլոն) եղաւ:

Իրարու եւ ուրիշ եկեղեցականաց՝ իրրեւ
պատուոյ ածական՝ այս լատինէ թարգմա-
նուած ըստերը կդործածեն, չայր Պատուիի,
Գերապատուի, Գերագելի, Գերապայծան:

Եկեղեցին մոտած ու եկեղեցին ելած ա-
տեննին՝ ճակատնին օրհնեալ ջուր քահլով՝
երեսնին կիսաչակներն:

Ծնրագրութեամբ երկրպագութիւն ընե-
լու կամ թէ կէս մէջքէն խօնարհելու տեղը՝
մէկ ծնկան վրայ կչօքին ու կինեն:

Սովորաբար սորուան ըստած աթոռնե-
րու վրայ չոքած կամ նստած կընեն իրենց
աղօթքը՝ փուանկաց պէս:

Գոհարանական հանդէսներու մէջ լատինէ-
թարգմանուած «Զիեզ Ասուած զովարանեմ»
երգը կերպեն ֆուանկական եղանակով: —
Քանի մը եկեղեցական հանդէսներու մէջ ալ
«եկ սուրբ Հոգի» երգը կերպեն՝ որ նոյնպէս
լատինէ թարգմանուած է:

Լատինացւոց «Ողջոյն նեզ Մարիամ, Լիլա-
նիա եւ Ոլջ լեր բագուհին աղօթքները սահպ
կընեն առանձին եւ միաբան:

Ուրբաթ օրերը «Ճանապարհ Խաչին» (խաչ
եօրու) ըստած ջերմեռանդութիւնը կընեն ի-
րենց մատրանը մէջ:

Լատինացւոց «Հրեշտակ Տեառն» աղօթքին
ատենը զանգակ զարնելով՝ օրը երեք անգամ
այն աղօթքը կըսեն առանձին եւ միաբան՝
ուր եւ գանուին: — Նմանապէս արեւը մըտ-
նելին մէկ ժամ եռքը զանգակ զարնելով՝
«Իխորոց կարդացի» սաղմոսը կըսեն բաւարանի
հոգւոց համար:

Ննջեցելոց համար առանձին պատարագ
մատուցանելու ատեն՝ եկեղեցւոյն մէջտեղը
բաւարան (բարագալիօ) ըստած բարձրաւանդա-
կը կշինեն մեծ կամ փոքր:

Սուրբ հաղորդութիւնը ամանենցով կդնեն
երազմոցի՝ մասնաւոր հանդիսիւ եւ աղօ-
թիւք, պատարագի խորհրդէն դուրս՝ իրի-
կուն եւ ասաւու, եւ անով օրհնութիւն կու-
տան ժողովրդոց, կամ առջեւը հսկումն կը-
նեն, որ է իտալացւոց խուռանք'ոնկ ըստ
ջերմեռանդութիւնը, Պօլսեցւոց հնչմամբը
խուռանքուրա:

Քրիստոսի Տեառն մերոյ թաղման թափո-
րովը Խաչի աել սուրբ հաղորդութիւնը կը-
քալցընեն ըստ լատինացւոց:

Պատկերներն առանց օծելու կդնեն եկե-
ղեցւոյ մէջ, եւ այնպէս անոնց առջեւը մոմ
կվառեն ու կաղօթեն:

Մատաղ ամենեւին չեն ըներ, լատին վար-
դապետաց խօսքէն մոլորած՝ որ իրը թէ այն
հրէական զահագործութիւն է:

Աղուհացից առաջին չորեքշաբթին՝ իրա-
րու եւ ժողովրդեան գլուխը մօխիք կցանեն
եկեղեցւոյ մէջ՝ ըստ լատին արարողութեան:

Աւագ հինգշաբթի եւ աւագ ուրբաթ օրե-
րուն ժամերգութեան ատենը՝ զանգակի աել
փայտէ կոչնակ կզարնեն ըստ լատինացւոց:

Զատկի եւ ծննդեան ճրագալոյցներուն
խթում չեն ըներ:

Սովորական պահքը չորեքշաբթի եւ ուր-
բաթ օրերը պահելու աելը՝ ուրբաթ եւ շա-
բաթ օրերը կպահեն:

Քնդհանրապէս ամէն պահք լատինացւոց պէս եւ լատինացւոց հետ կպահէն. այսինքն աղոհչացից մէջ մուղէն կուտեն՝ ըստ խարացւոց՝ պապին մոնորինամբը. չորից եղանակաց վիճիխներ կպահէն. որ եւ իցէ պահքի օր ձուկ եւ հաւկիթ կուտեն անխափիր:

Յինանց ուրբաթ եւ շաբաթ օրերը պահք կպահէն ըստ լատինացւոց:

Աղոհչացից մէջ լատինացւոց հետ քանի մը սրբոց տօներ կկատարեն՝ աւուր պատշաճի ժամերգութիւնը փոխելով. այսինքն մարտի 21-ին կտօնեն Բենեդիկտառի արքայի տօնը, մարտի 7-ին Թովմայի ադուլինացւոց տօնը, մարտի 19-ին Յովանիայ Աստուածահօր տօնը:

Անտոնիի անապատականին տօնը լատինացւոց հետ կկատարեն յունուարի 17-ին անխախտ:

Մարկոսի աւետարանչին տօնը կկատարեն ապրիլի 25-ին անխախտ:

Գիւտի սուրբ Խաչին տօնը լատինացւոց հետ կտօնեն մայիսի 5-ին անխախտ. Հայոց շինած ու այժմ իրենց ձեռքը մնացած եկեղեցւոյն մէջ որ իւենետիկ:

Ամենայն սրբոց տօնը լատինացւոց հետ կտօնեն Նոյեմբերի 1-ին. նոյնպէս եւ Համօրէն ննջեցելոց յիշատակը՝ նոյն ամսայն երկրորդ օրը:

Յավշաննու իմաստառէր հայրապետին օձնեցւոյ տօնը չեն կատարեր, նոյնպէս եւ ոչ Պարսամ ճգնաւորինը, եւ ոչ Գոհարինէ կունին եւ Ծամինդասի եւ Ռատիկսի տօները:

Փամագրքին ու շաբականին շատ խօսքերը կփոխին ըստ հաճոյու անձանց, մանաւանդ թէ ըստ աղիտական եւ անիրաւ պահանջմանց պապին եւ փրոփականաւային: Այս փոփոխութեանց ամէնն ալ յիշատակելը աւելորդ կհամարիմ, մէկ քանին միայն ըսեմ:

Ենորհալոյն « Առաւու լուսոյ » երգին մէջ կաւելցընեն՝ բոլորսին յանդէպս՝ և յիւրդոյ բառը, ըսելով, « Բղիսումն իշօրէ եւ յիրդւոյ, Բղիսեա իհօդւոյս » եւ այլն:

Եւ յիւրդոյ բառերը կաւելցընեն նաեւ այն ամենայն անգամ՝ ուր որ Հոգւոյն սրբոյ եւ լումը կամ բղիսումը կյիշուի:

« Առուր Աստուած » երգը իդէմս երրորդութեան կերպէն՝ ըստ Յունաց եւ ըստ Լատինացւոց, եւ ոչ իդէմս Քրիստոսի. ուստի եւ գուրս կձգեն այս խօսքերը, « Որ խաչեցար վասն մեր, որ յարեար իմեւելոց, որ ծնար եւ յայանեցար վասն մեր » եւ այլն: Եւ անոր ետեւէն ըստելու մաղթանքը հարկաւ կփոխին ու կըսեն, « Փրկեա զմեզ իփոր. ձութենէ » եւ այլն:

« Եւ եւս միարան վասն աշմարիս եւ սուրբ հա-

ւասոյ մերոյ զաէր աղաչեսուք » ըսելու տեղը՝ կըսեն, « Եւ եւս եւ վասն միարանուրեան ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ »:

Ենորհալոյն շարադրած Արարականին մէջ « Զանանց հանդիսարն սաւրաւտեաց » խօսքը կփոխին, եւ կըսեն, « Զանանց հանդիսարն պարզեւեաց »: — Նոյնպէս եւ Հաւատով խոստվանիմին մէջ « Յուսով բարեաց » ըսելու անգլ լուսով բարեաց կըսեն:

Շարականին, Մաշտոցին, Տօնացուցին մէջ նրբան որ ուրիշ փոփոխութիւններ կընեն՝ յիշելը շատ երկար է: Թերեւս աւելի հարկուոր գիտելիք մըն է այս որ լատինացւոց մէ առնուած քանի մը տօներու օրեր Մխիթարյայ արքայի շարադրած իւեղճուկ անալի շարականները կերպէն: Աստուածածնայ քանի մը տօներուն ալ « Առաւու լուսոյ » երգին անգլ՝ նոյն Մխիթարյար վարդապետին շինած « Արակեմ զիեկ Աստուածածին » տաղը կերպէն:

Այնքան ծէսերու եւ աղգային արարողութեանց փոփոխութիւնները այսպէս համառուի յիշատակելէն ետեւ՝ գարձեալ կըսեմ քեզ, եղբայր, թէ առ այժմ իմ խօսքս այս փոփոխութեանց պարսաւելիք կամ գովելիք կամ անտարբեր լինելուն վրայ չէ ամենեւին, այն ուրիշ խնդիրը է. Հապա միայն այս կուղեմ հասկըցընել թէ Մխիթարեանք ամենեւին իրաւունք չունին ըսելու թէ իրենք թէ պէտեւ կաժողովի են (ընդհանրական եկեղեցւոյ սերտ միարան ինաւասու), աղգային ծէսերը անկարուստ եւ անխառն կպահէն: Եւ եթէ իրենք չեն պահէր, ինչպէս կհամարձակի շնեւունքն ըսելու թէ լատին վարդապետաց եւ Մխիթարեան կրօնաւորաց շնորհիւր Հայք կրեան (կրցան կուղէ ըսել) ջերմեւունդ պապական ալ լինելով՝ պահէր իրենց աղգային ծէսն ու օրէնքները:

Աշ. Այդքան եւ այդպիսի փոփոխութիւններ ընելէն վերջը՝ արգեօք ինչ մաքով կրպարձին Մխիթարեանք թէ իրենք աղգային ծէսերը կպահէն:

Դ. Երեք գլխաւոր գիտաւորութիւն ունին Մխիթարեանք այս սուտ պարծանքն ընելու ասեն: Մէկը այս՝ որ իրը թէ ցուցընեն ուրիշ կաթոլիկ Հայոց՝ թէ իրենք նոցա պէս չեն, այսինքն Զահէցւոց, Կէհայւոց, Խրիմեցւոց, Պօլեցւոց, Վրաստանցոց, եւս եւ Վեննացւոց եւ Լիբանանցւոց պէս աղգային ծէսերը մէկիի գրած չեն, այլ թէ նոցա պէս սերտ կաթոլիկ են եւ թէ ջերմեւունդ աղգասէր: — Երկրսրբը այս՝ որ եւրոպական լուսաւորեալ աղգաց առջեւը պարծենան թէ իրենք այս աշապին քաջութիւնն ունեցեր են որ թէ սերտ միարան են ընդ Հառվիմայ եկեղեցւոյն, եւ թէ աղգային արարողութիւն-

ները անխառն կպահեն : — Եւ երբորդն ու գլխաւորը այս՝ որ Հայոց ազքը ներկեն այն իրենց սուտ պարծանքովը, եւ այնպէս հաւատացընեն թէ ահա մենք թէպէտեւ սեր միարան եմք Հռովմայ եկեղեցւոյն հետ, սակայն ազգային լեզուն, ծէսն ու օրէնքները անկորուս եւ անխառն կպահեմք . ուստի դուք ալ մի վախնաք, եկէք կաթոլիկ եղէք մեզի պէս, եւ վստահ եղիք որ ձեր ազգութիւնը ամենեւին չէք կորսըներ . ոչ միայն ձեր լեզուն կպահէք, այլ եւ ազգային ծէսերն ու օրէնքները : — Երազայնոս կարծիք : Ո՞ր Հայը պապական դառնալէն ետեւ ազգային ծէսերն ու ընդհանրապէս ազգային ոգին պահէլու հաստատուն յոյս մը կրնայ ունենալ, երբ իրենք Մխիթարեանք չեն կրցած պահէլ :

Աշ. Եւ միթէ տակաւին եւս յոյս ունին Մխիթարեանք, Հայր սուրբ, որ զչայերը կաթոլիկ ընեն :

Գ. Պէտք չէք որ ունենային այսուհետեւ այդ յոյսը. եւ թերեւս իրօք ալ չունին. բայց իրենց բանին այնպէս ձեռք կուտայ որ պապին ու պապականաց առջեւը փրտիականտային ջերմեռանդ պաշտօնեալք երեւան, եւ այն կողմանէ վար չմնան վեննացիներէն ու փրտիականտայի աշակերտներէն, այլ պընդէն եւ հաստատեն թէ իրենց միաբանութեան բուն վախճանն ու նպատակը Հայերը կաթոլիկ դարձընել է, եւ իրենք այս նպատակին համնելու համար ամէն ջանք իդործ կդնեն : Զես տեսներ ինչ կրսէ Հ. Դեւոնդը նոյն յօդուածին մէջ . « Ճշմարտորիսն իրօնական (որ է՝ նախընթաց խօսքերուն նայելով՝ կարողիկուրիսն, պապականուրիսն), կրթութիւն բանական կամ ուսմունք, եւ ոգի ազգային, այս ընկերութեան (Մխիթարեանց) նպատակն իրւանացուին, պատուին, պտղաբերեն »: Բայց այն բաւական չէ : Հ. Դեւոնդին նախանձայուղութիւնը այնչափ սաստիկ է որ կերպով մը նաեւ կբարկանայ ու ինեղանայ մեր ազգին իւր դաւանութեանը փրայ մինչեւ ցայժմ հաստատ կենալուն, եւ յամառուրիսն (ինաւ) կանուանէ զայն յանդգնաբար . « Կրօնական միութիւնն եւ պնդութիւն դեռ կպահէ, կըսէ, զիրենք (զչայս) կարծ նիզակի մը պիս . որ եթէ քիչ մասն ալ իրենք Մխիթարեանք հաներ են, եւ մէկ մասն ալ իրենք քաշեր են, թէպէտեւ (ափսնս) այնքան ճօնուն են եւ ճկուն :

Աշ. Ներեցէք, Հայր սուրբ, մէկ չհասկըցած խօսքս ալ այդ է. արդեօք ինչ կհասկընայ « Կրօնական միութիւնը ճօնուն ըլլար » ըսելով :

Գ. Շիտակն ըսեմ, ես ալ լաւ չհասկըցայ այդ խօսքը. արդեօք մյս ըսել կուզէ որ իբր թէ Հայոց հաւատաքը պէտք էր լինէր եղէցն շարժուն ինուրմն . . . Բայց ոչ . կերեւի թէ ճըկուն ըլլար պիտի ըսէ, այսինքն Յունաց եւ Լատինացւոց բանութեանը եւ անիբաւ պահանջմանցը առջեւ ճկուէք, ծուէք, խոնարհէք, եւ ազգովիմք ոտքի տակ երթար, ինչպէս որ գնացին Փոքը Աստիոյ Հայհուումները, Լեհաստանի Հայկաթոլիկները եւ այլն : Զայս կդիտեն պապն ու փրտիականտան, ասոր կիտափաքին ամենայն կաթոլիկները, ասոր կաշխատին լատին եւ Հայ միսիոնարները, ասոր կաշխատին՝ ընդդէմ խղճի իւրեանց՝ եւ Մխիթարեանք, որոց բերնէն կիսուի նաեւ Հ. Դեւոնդը երբ կըսէ . « Լատին վարդապետաց (այսինքն յիսուսեան կամ ճիզուիթ և միսիոնարաց) մուտքն իՄեծն եւ իՓոքրն և Հայս, եւ միաբանողաց (այսինքն ունիթուու անուանեալ լատին եւ Հայ դոմինիկեանց) կըս և րօնական կարգք, եւր դար մը (կաթոլիկութեան) կբանան Հայոց եկեղեցւոյն, որոյ արդասիքն (այսինքն պտուղն, որ են ազգաւաց կաթոլիկները) մնայ այնուհետեւ (դժբաղդաբար) մինչեւ ցայժմ, թէ եւ ոչ « սակաւ հակառակութիւնք ծագին այս պատճառաւաւ »: Այս խօսքն ըսողը անշուշտ չկըրնար մոռնալ թէ այն հակառակութեանց գոնէ մէկ մասն ալ իրենք Մխիթարեանք հաներ են, եւ մէկ մասն ալ իրենք քաշեր են, թէպէտեւ (ափսնս) այնքան ճօնուն են եւ ճկուն :

Աշ. Հապա ինչ ըսել կուզէ այն խօսքովը թէ « Հայք փոյթ չեն ըներ եւ յեկեղեցականն միաբանիլ ընդ Յունաց. որով կմնան մինչեւ Հիմա ինորանշան միայնութեան ընդ մնացորդաց արեւելեան ազգաց ումանց »:

Գ. Այդ խօսքը առաջիններէն ալ աւելի ծանր, է եւ շատ խորհուրդներ ունի, որոց բացատրութիւնը ուրիշ ատենի թողումքը՝ եթէ ունիս սոյնպէս երկայնմտութիւն եւ գովելի հետաքրքրութիւն :

Աշ. Շնորհակալ եմ, Հայր սուրբ . սիրով եւ փրտիականօք կոպասեմ լսել եւ ճշմարտութիւնը հասկընալ . եւ եթէ ձեզ ծանրութիւն չհամարիք, կբաղչամ որ ուրիշ օր մի եւս այն ծէսերուն այլափոխութեան պատճառներն ու պատմութիւնն ալ ինչ հասկըցընէք : Գ. Շատ բարի :